



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2556

244

P - 13


(81)

ԹԱԳԱԽՈՐԾ
ՈՐՈՒ ՀՊՈՒՄԸ ՈՍԿԻՒ ԿԸ ՓՈԽԵ
ԱՄԷՆ ԲԱՆ

ԱՄԵՐԻԿԱՆ ՊՈՐՏԻ ՀՐԱՏԱՐԱԿԶԱԿԱՆ ՃՖԻԴ,
ՊԱՅՊԱԼ, ՀԱՌԻՋ, ՍԹԱՄՊՈՒԼ,
ՄԱՅԻՍ 1923

2010

Ցուցագրութեան Յ. Մատրիկուլաց



42001

ԹԱԳԱԽՈՐԾ, ՈՐՈՒ ՀՊՈՒՄԸ ՈՍԿԻՒ

ԿԸ ՓՈԽԷՐ ԱՄԷՆ ԲԱՆ

Ամերիկացի նշանաւոր հեղինակ մը ոչ մէկ պատմութիւն այնքան լաւ մեկնաբանած է որքան Մեդաս թագաւորին Յունական վաղեմի առասպելը։ Այդ թագաւորը, ոսկիի սիրոյն համար իր հոգին կորսնցուցած, կարութիւնը կ'ստանայ իր հպումով ամէն ինչ ոսկիի փոխելու։ Դիրքերու կը դպչի, և ահա անոնց իմաստութիւնը կը չքանայ ոսկիի մէջ։ Ծաղիկներու կը դպչի, և ահա անոնց բոյրն ու այլազան գեղեցկութիւնը կը կորսուին ոսկիի մէջ։ Իր փոքրիկ աղջկան կը դպչի, ան ալ ոսկիի կը փոխուի։ Իմաստութիւն, գեղեցկութիւն և սէր կը չքանան համայնտապառ ոսկիին առջև։ Ահա պատմութիւն մը՝ որու բարոյականը միշտ այժմէութիւն ունի։

ՆԿԱՐԱԳՐԻ ՈՍԿԻՆ

Սակայն այդ բարոյականին վրայ չէ որ կը գրեմ, այլ սա իրողութեան վրայ թէ պատմութիւնը, առասպելային ըլլուրով հանդերձ, կարեւոր ճշմարտութիւն մը կը պարունակէ։ Այն է թէ ոսկեղէն հպում մը կայ — ճշմարիտ ոսկեղէն հպում մը։ Կայ կարողութիւն մը որ կրնայ մարդկային բնութեան կղկղանքը Աստուածային նկարագրի ոսկիին փոխարկել, մեղքով բորոտած հոգին՝ փայլուն մաքրութեամբ շոշողացող հոգիի, ամենամոռայ պայմաններու։

Պատմութեան մէջ շատ բան կ'ընծայուի հպումի զօ-

բութեան : Խորհրդաւոր գիտութեան ու խորհրդանշունացին գրականութեան ահազին քանակութիւն մը կայ անոր չուրջ : Օծումի և ձեռնադրութեան գործողութիւնները նշան են վաղեմի այն հաւատաքին թէ հպումով կարելի է ներքին զօրութիւն փոխանցել անհատէ անհատ : Նոյն գաղափարը կայ արքայական հպումի բուժիչ զօրութեան յատուկ սրտառուչ նախապաշտաման մէջ : Արքայական հպումի բարերար ազգեցութեան այս գաղափարն Անդղիոյ մէջ զոյութիւն ունէր մինչեւ Անսա թագուհիին իշխանութեան օրերը : Զարս Բ. և ձէջմս Բ. բուժման համար իրենց բերուած շատ հիւանդներու դպան, և տարակոյս չկայ թէ ոմանք յետոյ առողջացան, թէն ոչ անշուշտ այն հպման պատճառով :

ՅԻՍՈՒՄԻ ՀՊՈՒՄԸ

Հետեաբար զարմանալի չէ որ Աւետարանի պատմութիւններուն մէջ Յիսուսի հպումը շեշտուած կը գանենք մասնաւոր կերպով : Յիսուս իր հրաշքներէն ոմանց մէջ ֆիզիքապէս կը դպչի անոնց դրս կը բուժէ : Պէս ոք է ուրեմն կարծել թէ ֆիզիքական հպում հարկ է գերբնական զօրութիւն և չնորնք փոխանցելու համար : Չեմ կարծեր : Յիսուսի հպումը, պատիկ աղայոց վրայ իր ձեռք դնելուն նման, անխուսափելի և բնական նշան էր իր առ մարդիկ մեծ ու զթալիր բարեացակամութեան : Կենսական միակ հպումը որու կրնանք հաւատալ՝ հոգիի հպումն է հոգիի հետ — հոգեւոր շփումը : Երբ կը սեղմէ մէկը ձեր ձեռքը, ֆիզիքական հպումը չէ կարեւորը, այլ ետեի ողին, որ կը վարէ զայն և իր զրոշմը կը դնէ հրաշքի վրայ : Այդ հոգեւոր շփումն է միայն որ ձեզի կուտայ ֆիզիքական հպման ձշզրիտ նշանակութեան բանալին :

38711-67

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱՄՔԸ

Յիշեցէք բորոտը որու դպաւ Յիսուս : «Յիսուս իր ձեռքը երկնցնելով դպաւ անոր . և շուտ մը անոր բորոտութիւնը մաքրուեցաւ» : Այդ բորոտը թշուառութեան երեւակայելի ամենախորին անզունդին մէջ էր : Ազգականներէ, ծանօթներէ և մարդկային ընկերութենէ մերժուած բոլորովին առանձին էր իր տառապանքին մէջ : Ուր որ երթար՝ պարտաւոր էր «Անմաքուր», անմաքուր» պոռալով մարդոց ազգարարել որ իրեն չդպչին : Այդպիսիներու դպչիլ խստիւ արգելուած էր օրէնքով և սարսափ, զարշանք և զգուանք կ'ազդէր ամէնուն : Սակայն Յիսուս, անմեղ, ամբիծ ու կատարեալ ներկայացուցիչը կեանքի և Աստուածային զօրութեան, ի գութ կը շարժի, լիովին կը կարեկցի մարդուն և աղատ ու բնական կերպով կ'արտայայտէ իր սէրը : Կամուրջ մը կը ձգէ առողջութեան աշխարհին ու մեղքի և ամօթի այս մարդուն միջև բացուած վիճին վրայ և մարդուն կը դպչի : Բուժումն այդ մարմնական հպման մէջ էր : Անարակոյս ձեռքի այդ հպման ետեի արքայական կամքին մէջ էր, սիրոյ այն բոցին, օրէնելու այն իդձին մէջ :

Այսպէս պատմութիւնը մեծ խորհրդանշան մը կ'ըլլայ այն գործին զոր Յիսուս կը կատարէ ամէն ուրեք, և ծառայութեան՝ զոր կը մատուցանէ ամէն դարու : Յիսուս ունի ոսկեղէն հպումը : Ան կ'ապրի որ հպի մարդոց և իր հպումով օրէնք զանոնք :

ԾԱԾՈՒԿ ՈՍԿԻՆ

Եւ բոլոր իր երկրաւոր պաշտօնէութեան միջոցին ու այնուհետեւ իրարու յաջորդող դարերուն մէջ Յիսուս

52655-Ա. կ.

այրերու և կիներու մեղանչող ու տառապող հոգիներուն
դպաւ այնպիսի հպումով մը, որ կ'սաեղձէ և ի լոյս կը
բերէ բարութեան բոլոր թաղուած ու թաքուն ոսկին :
Կին մը կար կեանքով ու բնութեամբ այնքան չար որ
մարդիկ կ'ըսէին թէ եօթը գե ունէր : Յիսուս անոր
դպաւ, և Մարիամ Մազդաղենացին եղաւ սուրբ մը,
որու կատարեալ նուիրումն առ Յիսուս առակի կարգ
անցաւ : Պիտրոս անունով մարդ մը ստորին մատնութեան
և ամենաստորին վատութեան յանցանք գործեց : Յիսուս
անոր սպասեց Գալիլեայի Ծովուն եղրը և վերստին հպու-
մով փոխեց զայն ու իր խումբին արիազոյն անդամն
ըրաւ :

Սողոս անունով մարդ մը կամակից էր Քրիստոսի
հետեւողներուն մահուան և մինչև ի մահ կը հալածէր
զանոնք : Յիսուս կեցուց զայն Դամասկոսի ճամբուն
վրայ և Պողոս առաքեալ սկսաւ Քրիստոնեաներ փնտոել
տարբեր նպատակով, զիշեր ցերեկ անդուլ անդադար
աշխատելով որ ամբողջ մարդկութիւնը Յիսուսի ոսկեղէն
հպման ենթարկէ :

Պէտքրրտցի հայնոիչ թիթեղագործ մը Յիսուսի
հպումով փոխակերպուելով եղաւ Անուման Երազող մը, հե-
ղինակ «Քրիստիանոսի ձամբորդութիւնը» անուն գիրքին
որ Աստուածաշունչէն ետքը ամէնչէն աւելի շրջաբերող և
ամէնչէն աւելի փրկարար զիրքը եղած է բովանդակ
զրականութեան մէջ :

Անգղիոյ Պիտական Եկեղեցւոյ արժանացարդ պաշ-
տօնեայ մը Յիսուսի հպումով զարմանալի փոփոխութիւն
մը կրեց և եկեղեցական թեմերն ու չէնքերը թողլով
սկսաւ արտերու մէջ ու թուփերու և ծառերու տակ
քարոզել մինչև որ իր անունը, ձան Ռէէսլի, և իր աւե-
տարանին ձայնը ամէն Անգղիացիի ականջն հասաւ :

Այսպէս կարելի է զեռ թուել շատեր : Ծովու աւազի

չափ անհամար են այսպիսիներ, որոնք մարդկութեան
աղան ու կղկղանքն էին, բայց Աստուածացին նկարագրի
զուտ ոսկիին փոխարկուեցան Յիսուսի հպումով :

ՔՆԱՑՈՂ ԳԵՂՈՒՀԻՆ

Մանկական պատմութիւն մը կայ, որու ընթերցումը
դիւթած է ամէն տղայ : Գեղանի օրիորդ մը դիւցազն
իշխանի մը համբոյրովը կ'արթննայ մահուան քունէն,
երջանկութիւն սփոելով իր շուրջ : Ո՞ր մահուկ ընթեր-
ցող ըմբռնած է այդ առակին խոր նշանակութիւնը : Ամէն
մարզու մէջ քնացող գեղունի մը կայ, Քրիստոսի Հարս
մը, որու երկնային փառքը ոչ ոք կրնայ ի կեանս և ի
լոյս հանել բաց ի Յիսուսէ, որ կեանքի Առաջնորդն է,
Ոսկեղէն Հպումով Թագաւորը :

Պարագաներու վրայ Յիսուսի հպման աղղեցութիւնը
ոչ նուազ սքանչելի է քան իր աղղեցութիւնն անձերու
վրայ : Ամէնէն զազիր միջավայրեն աներեւակայելի գե-
ղեցկութեան և փառքի երեւոյթներ ի աես կը բերեն Անոր
հպման տակ : Ասոր գերագոյն օրինակն է հարկաւ Խաչը :
Բացարձակ ամօթի, անյոյս ասոնջանքի և անողոք ատե-
լութեան խորհրդանշան էր այն երբ Յիսուս գտուու զայն :
Ինք գպու անոր, և անա եղաւ իսկոյն ամենաբարձր
փառքի և ամենամեծ սիրոյ նուիրական ու զեղեցիկ
խորհրդանշան մը յաւերժական :

Եւ ինչ որ Յիսուս ըրաւ իր անձնական Խաչին հա-
մար՝ պատրաստ է միշտ ընել ձեր խաչին և իմ խաչին
համար : Ինք նոյնն ըրած է իր չարչարուող ծառաներուն
ստուար բազմութեան համար :

ՀՈՒՍՈՅ ԵՐԿԻՐ

Լիվինկաթըն չըսա՞ւ թէ միակ բանը որ իրեն հանգուրժելի դարձուց Ավրիկէի մէջ իր առանձնութիւնն ու տառապանքը՝ Քրիստոսի սա խոստումն էր . «Ահա ամէն օր ես ձեզի հետ եմ» Յիսուսի հպումը Լուսոյ Երկրի փոխեց Խաւարակուուն Երկիրը :

Երկրախոյզ Սըր Ճամն Ֆրանքինի և իր կորսուած ընկերներուն արշաւախումբը վնասողները նաւ մը գտան կմախքներով համակ լցուն, որ ամենայն պերճախօսութեամբ կը ցուցնէր թէ ի՞նչ մահով մեռած էին արի Երկրախոյզները . Սակայն նաւուն յատակը կար Սըր . Գիրք մը, Ճի.Թ. Սապմասը բացուած և 9,10 համարներուն վրայ նշան դրուած . «Եթէ արշալոյսին թեները առնեմ, և ծովուն վերջի ծայրերը բնակիմ, հոն ալ քու ձեռքդ ինձի պիտի առաջնորդէ, ու քու աջ ձեռքդ զիս պիտի բռնէ» ։ Աստուածային հպումը ոսկեղէն խոստումի փոխած էր անոնց բոլոր խաւարն ու յուսահատութիւնը :

ՈՍԿԵՂԵՆ ՓԱՅԼ

Խաչ մը ունիս, բարեկամ, դժնուակ խաւար ու խորհրդաւոր : Զես գիտեր թէ ինչո՞ւ եկաւ այն, և կ'ուզգես փախչիլ վախով ու զզուանքով . Այսպէս է : Թող Յիսուս դպչի անոր : Թող Ան քեզի հետ կրէ զայն : Եւ ահա տարօրինակ լոյս մը կը ճառագայթէ անոր մթին ծոցէն, բանականութեան ցոլքեր կը խուզան անոր խորհրդաւորութեան մէջ և բոլոր իր կապարեայ մոայլը կը փոխուի ոսկեղէն փայլի : Յիսուս ոսկեղէն հպում ունի :

Եւ որ կարեւորն է՝ կրնանք մենք ալ ոսկեղէն հպում ունենալ :

Յիսուս իր զօրութիւնը մեզի կը պարզեւէ : Իր նպատակն է, իր խորհուրդն է, մեզ մասնակից ընել անոր : Ինք կը դպչի մէկուն, որպէս զի ուրիշի մը ևս դպչի անով : Միտք բերէք Պետրոսը : «Արծաթ և ոսկի չունիմ, հազար ինչ որ ունիմ» զայն քեզի կու տամ . Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունովը ելիր ու քալէ : Եւ անոր աջ ձեռքին բռնեց վերցուց զանիկու» ։ Այս է նաև ինչ որ տեղի կ'ունենայ դարերէ ի վեր : Յիսուս իրմէ բռնուած մէկ հոգիով հազար ուրիշի ալ կ'ազդէ :

ՊԱՐԳԵԼԻ ԱՐԴԱՐԵԼ

Եւ ինչ պարզեւ : Միշտ ի յայտ բերել մարդոց լաւագոյն յատկութիւնները և ոչ երբեք յոտեկոյն կողմերը : Միշտ լուսաւորել պարագաներու այսինչ զասաւորման հնարաւորութիւնները և ոչ երբեք անոնց սահմանափակումները : Աստուածային մազնիսականութիւն մը ունենալ հոգիներու թաքուն բարութիւնը վեր, զէպ ի մակերես, քաշող ու կեանքը Աստուծոյ հետ կապող : Իրական Պարզեւ արդարեւ :

Եւ սակայն չատեր ստացած են զայն : Ամէն դարու մէջ ծշմարիտ Քրիստոնէին զօրութիւնը սա եղած է որ իր քով մարդիկ իրենց կեսնքն աղնուացած կ'զզան կամ իրենքիրենք աղնիւ գործերու և զզացումներու տրամադիր, և անկարելի կը գտնեն ստորին խօսք խօսիլ, ստորին արտրք գործել, պալ ուսւոր կ'զզան իրենց լաւագոյն ընթացքով շարժիլ և միանգամ իրենց զաղափարականներուն հուստարիմ մնալ :

ԱՐՏԱՌՈՒԴ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

Հեղինակ մը իր Երկասիրութիւններէն մէկուն մէջ կը յիշեցնէ սրտասուչ ազդեցութիւնը դոր Անդղիական

հոչակաւոր վէպի մը դէմքերէն մին, Մոզ Մէյլի, գործեց Նանսի անուն աղջկան մը աղտոտ ու մոլորած հոգիին վրայ: Նանսի տեսնելով անոր կուսական ամբիծ քաղցրութիւնը, «Ոհ, օրիորդ, օրիորդ» գոչեց, ձեռքերը խանդագին կծկելով իր դէմքին առջև, «Եթէ քեզիպէսներ աւելի շատ ըլլային, ինծիպէսներ աւելի քիչ պիտի ըլլային:»

Կղկղանքի տակ ծածկուած ոսկին յայտնող մաքուր սիրոյ ոսկեղին հպումն էր այս:

Մարդոցմէ հեռացումը վերջին բանն է որ կրնայ ակնկալուիլ Քրիստոնեայ կիներու և այրերու քով: Այլամերժութիւն, աշխարհիկ ընկերութեան այդ անիծեալ սովորութիւնը որ դասակարգի երկաթեայ օղակներու մէջ կը սեղմէ ողջ հոգիները և չգիտեր կամուրջ ձգել ցած ու բարձր խաւերու միջեւ, բոլորովին օտար է Յիսուսի ողիքն: Յիսուս շփում կը վնասոէր, ոչ, կը վնասէ: Ան կ'ուզէ հպիր: Եթէ ձեռքդ տաս անոր, առաջին բանը զոր կ'ընէ անով՝ դնել է զայն նուազ բախտաւոր եղբայրակցի մը ափին մէջ:

ԲԱՐԻ ԿԻՆ ՄՀ

Գիտէ՞ք թէ Անդղիացի նշանաւոր բանաստեղծուհի մը ի՞նչպէս կը նկարագրէ բարի կին մը: Ահաւասիկ.

«Երբեք չէր մեղաղբեր ձեզ,

Երբեք իր ուղիղ ընթացքով չէր զգացներ ձեր ծուռ արարքը:

Եւ սակայն այրեր անոր քով աւելի տղնիւ, աղջիկներ աւելի մաքուր կ'ըլլային:

Ոչ ոք անոր ոտքը կ'իյնար իրրե սիրոյ գերի:

Ամէն ոք Աստուծոյ կը ծնրադրէր սովորականէն աւելի — բոլորն ահա այդ է:»

Այդ է ահա Քրիստոնեան: Բղխում մաքուր առաքինութեան, ցոլացում կատարեալ կեանքի, հպում որ կը բուժէ, կ'օրէնէ և կը ներշնչէ միայն, վասն զի կը գտնուի միշտ Յիսուսի, Ասկեղին Հպումով Թագաւորին, ձեռքին տակ: Այսպիսի Քրիստոնեաներէ բաղկացեալ եկեղեցի մը չկրնար ի վերջոյ ամրողջ աշխարհը չըերել Անոր ծառայութեան, որ ըստաւ. «Ես ալ երբ երկրէ բարձրանամ, ամէնն ալ ինձի պիտի քաշեմ:»

ԿԵՆԴԱՆԻ ՔՐԻՍՏՈՍԸ

Բայց այս սքանչելի պարգևին մասնակցելու, այս ոսկեղին հպումին ալիրանալու համար, կենդանի Քրիստոսի ձեռքին տակ գալու ենք: Մեր պարագան անոր ու շաղբութեան յանձնելու ենք և իրմէ խնդրելու ենք բուժում և փոխակերպում: Միայն կենդանացած հոգին կարող է կենդանացնել, միայն մագնիսացած հոգին կարող է քաշել: Յիսուս ինք անձամբ ըստաւ. «Ան որ ինձի դայ՝ բնաւ դուրս պիտի չհանեմ» Յիսուսի հպման տոկեկած էք դուք:

Ամերիկան ածխանանքի մը պահապանը կիրակի օր մը, երբ բարորովին առանձին էր, յանկարծ զգաց թէ հանքը կ'այրի: Փոթորիկ մը ծագած էր յշակաները և սաստիկ տաքութիւն յառաջ բերած: Բոլորովին զարհուրտծ կրցաւ երթալ մինչև հորին օտքը, ուրկէ պիտի ելլէր վերի բերանը: Վանդակը վար իջու ցուեցաւ և վերքաշուեցաւ: Սակայն մորդն այնքան ջլատուած էր վախէն որ չկրցաւ մտնել վանդակը: Ներկայ էր երեկարական հոսանքը որպէս պիտի փրկուէր մարդը, եթէ անձնատուր ըլլար անոր: Սակայն արգելուեցաւ զուտ վախէն, և միայն վախէն:

ՓԱՌՔ ԵՒ ԶՈՐՈՒԹԻՒՆ

Որպիսի՞ պատկեր է այս բազմաթիւ հոգիներու, այս
և այն երկիրդէն շուարած, որոնց քով կ'սպասէ միշտ
Քրիստոս, կ'սպասէ որ դպչի և հանէ զանոնք վեր փառքի
և գօրութեան։ Վաստահեցէք Յիսուսի ոսկեղէն հպման և
Անոր ձեռքին տակ եկէք։

Ապահով ենք իր ձեռքին տակ
Փոքորիկի թէ ցեխի մէջ.
Մեր բոլ ու ըուրջ միւս Մեկը կայ,
Որ չը գիտեր յոգնիլ երեք։

Թէեւ իյնանք ու զախչախուինք
Վիրաւոր ու փուերաբաւ,
Ազն Ասուծոյ մեզ յադրութիւն
Կու տայ. անդուլ Անոր յուսանք։

Ոչ կետն, ոչ մահ, եւ ոչ վերին
Եւ կամ վարի բաներ կրնան
Մեր սիրս բաժնել Անոր սերեն.
Ինք գընած է մեզ յաւիտեան։



ՀՀ Ազգային գրադարան



NL0029249

2481